

Հայ գիւղ մը տնտեսութեան հոն ալ եկողին դիմացը կատաղի շներ կ'ելին, սակայն ի վերջոյ կը գտնուի գիւղացի մը՝ որ քեզ պաշտպան կը կանգնի եւ իմանալուն պէս իրողութիւնը կ'երթայ կը կանչէ գիւղին երկացողը, որ կամ հիւրասիրութեան իւր բնածին զգածումն մղուած կամ պաշտօնական բաց յանձնարարագրէն ստիպուած՝ բնակարան ու սպրուստ կը հոգայ: Սակայն եւ այնպէս մենք մեզի շատ դժուարաւ ամէն տեղ դիրութիւն պիտի գտնէինք, եթէ Հաստատութեան երկու անդամները որ վիճենա մեր աշխատութեանց մասնակցած էին, Հայ չըլլային, այսինքն՝ ընտրուած պատգամաւորներէն: Մի միայն ասոնց պարտական ենք, եթէ աստրիական արշաւանքը կրցաւ իւր ծրագիրը փայլուն եղանակաւ գլուխ հանել եւ ամէն փորձանքներէ որդանգամ ազատիլ:

Ճամբորդութեան գագաթնակէտն էր մեր բնակութիւնն Էջմիածին, ուր կը նստի Նաթողիկոսը: Վերջին այցելութենէս ի վեր՝ որ քսանուշորս տարի կ'ըլլայ, շատ բան փոխուած է հոն: Վայելու ը մտտենագարան մը կառուցուած է աշխատելու սենեակներով: Քառորդ դար յառաջ ուրիշ կերպ էր: Հոգեւոր ճեմարանը կոթողական շէնքով մը օժտուած է, եւ նոյն իսկ կաթողիկոսն իրեն Համար շքեղ բնակարան մը կանգնել կու տայ: Կորին Վճահապետութիւնը մեծ հետաքրքրութիւն ցոյց կու տար Հայկական գեղարուեստի խուզարկութեան յառաջացման եւ խոստացաւ ձեռքէն եկածն ընել: Թանգարան

մըն ալ կառուցուած է, որ չափազանց նշանաւոր ժողովածոյքներ կը պարունակէ եւ Էջմիածնի տաճարին գանձատանց ու մատենադարանին ձեռագրաց Հետ միացած՝ բարձր գաղափար մը կու տայ Հայոց երբեմնի կարողութեանը: Խաչիկ Վարդապետ բրիչը ձեռքն առած՝ պեղումներ կատարած է, որոնց արդիւնքները մեզ մեծապէս կ'օգնեն: Այսպէս՝ ներկայ ժամանակիս հոգին Էջմիածնի մէջ ալ կազմուելու վրայ է:

Ամենէն հաճոյական օրերն անցուցիւք Աղեքսանդրապոլ կարանեանց ընտանիքին քով: Թէեւ հոն առիթ կար քաղքին մօտերը գտնուող ուսական զօրանոցը հետադարձելու, սակայն մենք զմեզ սկզբունքով հեռու բռնեցիւք նման զննութիւններէ: Քաղքին շրջակայքն՝ ուսումնասիրելու առատ ստաղձ կ'ընձեռէր: Յակոբ կարանեանց պարապոյ ժամերը կը զգազընէր զմեզ՝ ցոյց տալով իւր ժամկարանին ժողովածոյքներն, եւ զանազան հանդէսներ կը սարքէր՝ Հայկական բարձն ու սովորութիւնները մեզի ծանօթացնելու նպատակաւ: Սեղանները կը կէտին հինգ եղբայրներէ բաղկացեալ բազմանգամ եւ ի միասին բնակող ընտանիքի մը կերկրեղենները բառնալով: Հայկական սովորութեան համաձայն՝ կարգուած դամադան չէր յոգներ ամէն մէկը մի առ մի, գեղեցիկ Վարդանուշն անգամ, բաժակաճառ խօսելու յորդորելէ, եւ նուազածութիւնը կը նուազէին շքեղարձ եւ առանձնակի պարի եղանակներ, զոր լսելով մեր զբօսակիր պատանիներն անգամ պիտի հրճուէին անտարակոյս:

Թրգմ. Ե. Դ. ԱՅԾԵ Թ. ՍՏՂԻՆՈՎՍԿԻ

Գ Ր Ա Վ Ա Ն

ԳՅԱՅ ԱՍՏՈՒԱԹԱՇՈՒՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԶԱՆՔԵՐ ՈՍՎԱՆԵՆ ՅԱՌԱՋ

Մտուածաշունչի տպագրութեան առաջին ջանքն, որչափ իմ քալած տեղեկութիւններս կը հասնին՝ կ'ելլէ մինչեւ 1585:

Ազարիա Ջուղայիցի Կաթողիկոսն Սոյո, Հայեպի մէջ «տօն Լեծնաւոս Սիտոնեան եպիսկոպոսին», առջև կաթողիկէ հաւատոյ դաւանութիւնն տալով 1585 Ապր. 10ին՝ իր եւ Հայ եպիսկոպոսներու ստորագրութեամբ եւ կնքով՝ հետը կը գրէ նաեւ նամակ մ'առ Գրիգոր ԺԳ. Ս. Բահանայապետն Հռոմոյ նոյն թուականաւ, եւ Յովհաննէս եպիսկոպոսին ու Գրիգոր Սարկաւազին ձեռքը կը յանձնէ Հռոմ Ս. Բահանայապետին տանելու, եւ ասոնք ալ նոյնը կը կատարեն: (Բնագիր՝ Վատիկ. Մտնդրն. Հայ ձեռ. 2.)

կաթողիկոսը կը զրէ յիշեալ նամակին մէջ. «... իմացք եւ զիտացք զվժու-
 թիւնն եւ զմտածութիւնն եւ զշտայն առանձնական որ քո սրբութիւնդ ունի ի մեզ
 որդոցդ հայոց աւելի քան զայն ընդհանրական որ ունին ամենայն քրիստոնեայք.
 քանզի ի Հռոմ տուեալ ես քո երանութիւնդ մեր ազգին եկեղեցի եւ օժտարան եւ
 բազում ողորմութիւն եւ յետոյ մէկ դասատուն մի վասն ուսուցանելոյ տղայոց հայոց,
 եւ ավեր շինել նոր պատմա զիր գեղեցիկ ի հայոց լեզու եւ քանզի քո սրբութիւնդ
 կու կամի օշնել եւ կանգնեցուցանել զմեզ ի յայսմ անանկութենէս հոգեւոր եւ
 մարմնաւոր, եւ վասն պատնելոյ զմեզ քո սրբութիւնդ առնէ որպէս բարի հովիւ որ
 թողու. ՂԹ. ոչխարն վասն գտանելոյ զմինն որ կորուսաւ եւ վասն միաւորելոյ զմեզ
 ի գոգն սուրբ եկեղեցոյն հռոմայական առնես որպէս առնէ հաւս իւր ձագերուն. եւ
 որպէս առնէ ողորմած մայրն որդոց իւրոց սիրելոց եւ որպէս արար[ար] հայրն անառակ
 որդոյն: Վասն որոյ վառեցաւ այսչափ հռուս ի սիրտս մեր եւ եմք բորբոքեալք այսպէս
 որ փոշեմանեմք զանցեալ ժամանակն, եւ ուրախանալք ի ժամանակս առաջիկայ եւ
 ուսումք զի ուրախացուք շատ եւ աւելի վասն ժամանակի որ գալոց եւ. վասն որոյ
 անդադար գոհութիւն մատուցանեմք... մեք եմք որպէս զերկիր ցամաքեալ որ կու
 հայլ ջրոյ որ ի յերկնից. եւ որպէս փափաքէ եղջերոյ յաղբերս ջուրց. եւ որպէս սա-
 տաճն հայի ցողոյն... ամենս ի միասին եւ ի յամենայն մեր պատարազն եւ յաղօթս
 աղաչեմք հանապաղ վասն երկայն աւուրց եւ կենաց առողջութեանց վասն քո սրբու-
 թեանդ եւ վասն բարձրանալոյ սուրբ աթոռոյն առաքելական եւ եկեղեցոյն Հռոմս եւ
 վասն միաւորութեան քրիստոնէից եւ զամենայն ինչ որ գիտէ քո սրբութիւնդ որ
 պիտոյ է մեզ. եւ մինչ էաք ի հայրապ յետի անգամս եւ ճորովեալ իջաք վասն այլ
 ուրիշ կովոյ ի մեր ազգին մէջն, նա այս ասացեալ մեր եղբայրն սիտոնիա եպիսկո-
 պոսն երեր առաջի մեզ զբաւանութիւնն սուրբ հաւատոյ թարգմանեալ ձեռամբ սիրա-
 կան որդոյն մերոյ սարկաւազ Գրիգորի ի Հայոց զիր եւ ի լեզու եւ դովութեամբ ասա-
 ցեալ պարոն տիրոջն եւ զի ասացեալ դաւանութիւնն է ուղարկեալ ի քո սրբու-
 թենեդ եւ ի սրբոյ եկեղեցոյն հռոմական կաթողիկէ եւ առաքելական որ անեալ է ի
 հոգոյն սրբոյ եւ ոչ կարէ սղալել. Ընկալաք ի վերայ մեր աչացն եւ զլեոյն եւ կար-
 դացաք առաջի մեր եպիսկոպոսոյն եւ քահանայիցն եւ ժողովորոցն ի հայրապ եւ ի
 սիս եւ ձեռնագրեցաք եւ մուհրեցաք մեր մուհրովն կաթողիկոսութեան եւ կու զրկենք
 այս գրովս գասացեալ յովաննէս վարդապետ եւ եպիսկոպոսդ մեզ փոխանորդ եւս
 առաւել կու ուղարկեմք ի հետն գասացեալ Գրիգոր սարկաւազն քանի մի տղայով
 վասն ուսման ի դասատունն. եւ ասորոսթառունչ Բրոնլ Գի հայոց: Վասն զի քո
 սրբութիւնդ հրամայեցէ որ պատմուի ի պէտս ամենայն ազգին հայոց. վասն զի ի
 յամենայն ազգս հայոց որ է շատ եւ բազում ճորով թէ գտնուի. Ո. աստուածա-
 շունչ ընդ ամենն. եւ կու նստի գինն. ԲԾ. կամ ԳԾ. Ֆ"ի մէկն. եւ չի գտնուիլ եւ
 յոյժ արտանի է վարդապետաց եւ հայրապետաց եւ քահանայից: Գիտեմք հայր սուրբ
 որ բազում դրամ խարժ կու լինի ի յայս պատմայս բայց ապաւինելով ի քո առատա-
 ձեռնութիւնդ երանութեան քո ի բազում շահս հոգեւորս որ առնիցէ քո սրբութիւնդ
 ամ մեր ազգին եւ այնոցիկ որք փափաքին ուսանիլ զհայոց լեզուն եւ զգիրն.
 ինչոր ունիմ ապաւինելով ի քո սրբութիւնդ զայս շնորհս առաւել եւ ի յայս
 պատմայս կարէ ծառայել ասացեալ յովաննէս եպիսկոպոսն եւ Գրիգոր սարկաւազն եւ
 մարգո անդոնն որդի արքայոյ որ իւր հայրն հասկացող էր. բայց գրիգորն առաւել
 պատմաին համար կու զրկենք, վասն որոյ անձն առնեմ զուսս քո սրբութեանդ քան

որ կարեւր: Ենանապէս եցոյց մեզ պարոն տերն սիտոնեա եպիսկոպոսն զբառնալ տարոյն եւ վանն նորոգման տուճարից եւ զպատճառից բայց մեք միայն ոչ կարեմք խախտել յառաջ քան զայլազգիք վանն առ ժամայն ինէպք ըմբռնեալ ի յանօրինաց թէ միութիւն արարեք ընդ Ֆրանկաց. եւ ոչ ունիմք զիրք որ խօսին այսմ տուճարից արարաք մեզ վէքիլ զասացեալ վարդապետ յովաննէս եպիսկոպոսն որ ուսանիցի լաւ զայս տուճարեղէնս՝ բայց մեր ազգին տուճարեղէն ուղարկեցեք զի անմըն ուսանիցիմք եւ մեք ինիցիմք առաջինքն եթէ այլք զայցեն զհետ մեր...»

Տարակոյս չկայ որ ուսուցնասէր եւ եռանդուն Ս. Բահանայապետն Հայ Աստուածաշնչի տպագրութեան գործին հետամուտ եկած պիտի ըլլայ, ինչպէս յաջորդ ժամանակներու գէպքեր ենթադրել կու տան. սակայն այս պարագայիս հետազոտութեան տակաւին միջոց չունեցայ: Վերոյիշեալ նամակին մէջ «զբառնալ տարոյն եւ վանն նորոգման տուճարից», կոչածն է «Տոմար Գրիգորեանն. Յուլիտենական», այսինքն՝ Նոր Տոմար, որ 1584ին Հռոմ տպագրուած էր Հայերէն լեզուաւ:

Հաւատոյ Տարածման Ս. Ժողովոյ (Propaganda) շարժական Նիստերուն Արձանագրութեանց մէջէն, զորս 1912ին ըստ մասին քննելու շնորհն ունեցայ բայառաբար՝ Վսեմ. Կարդինալ Դահերիցուն բարեհաճ թոյլտուութեամբն, Հայ Աստուածաշնչի տպագրութեան ձեռնարկութիւններու հանդիպեցայ եւ այլ շատ կարեւոր տեղեկութիւններու, որոնք ցայսօր ուրիշ որեւէ տեղէ մը ծանօթ չէին: Այսպէս 3 Փետր. 1632ին (Nr. 1632, 116), Առաջարկուն (Ponente) կը հաղորդէ, թէ Զմիւռնիայէն, Վենետիկի հասարակատուութեան ներկայացուցչին Հայ թարգմանը՝ Յովհաննէս Մոլինոյ, կ'առաջարկէ Ս. Ժողովոյ ինչ ինչ պայմաններով՝ որ Հայոց Լատինաձայնալէ տպուի Հռոմ, որպէս զի չըլլայ թէ Հայերն, ինչպէս ինչ յառաջ փորձեցին, հերետիկոս Հոլանտացոց քով տպել տան: Ս. Ժողովն կ'որոշէ սոյն նիւթին վրայ ծանրութեամբ խորհիլ, եւ առ այժմ Յովհաննէս Մոլինոյի գրել, որ Հայերն ետ կեցրնէ Հոլանտա տպել տալէն, եւ կրնայ յոյս տալ որ Հռոմ նոյնը պիտի տպէ: Եւ որովհետեւ Նախիջեւանի Հայ Արքեպ. Ֆր. Augustinus կ'առաջարկէր Լատինաձայնալէ տպել տալ, զոր Դոմինիկեան Հայր թարգմանը են, կ'որոշուի գրել նոյն Արքեպիսկոպոսին, որ աշխարհաբար թարգմանութեան ընդօրինակութիւնը զրկէ:

1630—1634 տարիներու արձանագրութիւններու մէջ կան Յովհաննէս Մուլ եւ Զաքարիա Երեւանցի Կ. Պոլսոյ կաթողիկէ Հայ Պատրիարքներու մասին բազմաթիւ պատմական տեղեկութիւններ, զորոնք ուրիշ առթիւ պիտի հրատարակեմ: Մեր նիւթին համար նշանաւոր է 1634 Յունիս 5ի նիստը (1634. 61, 46), որուն սկիզբը կը ծանուցուի որ Յովհաննէս Պատրիարքն Կ. Պոլսոյ, ի Հռոմ Ս. Մարիամ Միգլպտացի Հայոց եկեղեցւոյն օթարանին մէջ հոգին առ Աստուած աւանդիլէն յառաջ՝ հրամայած է, որ Հայերէն Լատինաձայնալէ մը, զոր հնագոյն օրինակի մը վրայէն ինքն անձամբ ընդօրինակած եւ շքեղ զարդարած է, Ս. Հօրն Մերում Ուրբ. Ը.ին տարուի տրուի, եւ ինքն Պատրիարքն յանուն Հայ ազգին կը խնդրէ, որ Ս. Բահանայապետը զայն տպագրել տալ հաճի: Ս. Բահանայապետն հրամայած է՝ որ նոյնը յանձնուի Վատիկանի զբապետին, որ սոյն գործին հետամուտ ըլլայ:

Սոյն Աստուածաշունչն այսօր Վատիկանի Մատենադարանի մեծ սրահին մէջ է, ստեղծագործութեան բազմերանգ գեղեցիկ նկարն, որ ապակոյց տակ ի տես դրուած է, հիացումը կը զարթուցանէ տեսողներուն: Այս Աստուածաշունչն անձամբ հետազոտած

եմ եւ բազմութիւ ուղղութիւններ ու յաւելուածներ նշանակած եմ Յ. Վ. Միքս-ճեանի ցուցակին (Հանդ. Ամս. 1892, էջ 212) վրայ. ի մասնաւորի ծաղկող նշանակուած է այն տեղ «Յովսէփ», Վարդապետ, որ սխալ է, եւ «յվս», ինչպէս կը ստորագրէ Յովհաննէս Խուլ ամէն տեղ, պէտք է կարդալ ուղիղ՝ «Յովհաննէս»:

Թէ Վատիկանի գրադարանապետն որչափ ինչ ինամբ տարած է տպագրութեան ձեռնարկելու, առ այժմ կը ֆնայ անձանօթ:

Յովհ. Խուլին սրտակիցն եւ վիճակակիցն Ջաքարիա Երեւանցի Պատրիարքն Կ. Պոլսոյ (տ. Հանդ. Ամս. 1911, Յնր. եւ Փետր.) նոյնպէս հետամուտ եղած է հայ Աստուածաշունչի տպագրութեան:

1637 Սեպ. 22ին (1637, 374. 21) Ս. Ժողովը հայագէտ Piromalին հրամայած է, որ հայերէն Լատինացիներէ լատիներէն Աստուածաշունչին (Vulgata) հետ համեմատէ եւ նշանակէ՝ թէ արդեօք սխալ կամ մոլոր բան մը կայ հայերէն բնագրին մէջ:

1637 Մայ. 14ի Նստին մէջ (1637, 388. 7) Ս. Գահը կը ծանուցանէ Ս. Ժողովին՝ որ Պոլսոյ Հայոց Ջաքարիա Պատրիարքը Տէր Յովհ. Մոլինոյ հայ կաթողիկէ քահանային առ Սրբազան Հայրն մեր Ուրբ. Ը. Քահանայապետն զրկած է, որպէս զի իր կողմանէ եւ յանուն իր՝ հաւատոյ դաւանութիւն տայ եւ ինդրէ՝ որ Աստուածաշունչը, որ Ուրդիոսի եւ Արկադիոսի օրով հայերէն թարգմանուած է, քննուի, սրբադուի եւ տպուի ի պէտս Հայոց որ իւր իշխանութեան տակ են: Կը ինդրէ նաեւ որ Յովհ. Մոլինոյ կաթողիկէ հայ քահանային որդին Միքայել՝ Հոռոմ Ուրբ. զպրանոց ընդունուի: Ս. Քահանայապետը կը հրամայէ որ դաւանութիւնը քանի մը Կարդինալայ առջեւ աւնուի, իսկ միւս խնդիրքները կատարելու ինամ՝ տանի Ս. Ժողովը:

1638 Յունուար 30 Նստին մէջ (1638, 16. 23) հայ Աստուածաշունչի տպագրութեան վրայ կը խորհուի, եւ կ'որոշուի, ոչ թէ Եւթանանից թարգմանութիւնը, այլ Վուլգատայի հայերէն թարգմանութիւնը տպագրել. եւ որովհետեւ յունարէն Նոր Կտակարան ըստ Վուլգատայի հրատարակուեցաւ, պէտք է նախ հայերէն Նոր Կտակարան ըստ Վուլգատայի հրատարակել, որով թերեւս Հայերը նաեւ Հինն ունենալ կ'ուզեն:

1638 Փետր. 22ի Նստին մէջ (1638, 55. 26) հայ Աստուածաշունչի յիշեալ թարգմանութեան գործին համար՝ կ'որոշուի ի Toscanillaէ Հոռոմ կանչել Fr. Gaspar հայն, Ս. Փրանկիսկոսի 3* Կարգէն, ի Կ. Պոլսոյ Պօղոս Piromalին, որպէս զի Յովհ. Մոլինոյի եւ հայագրի Fr. Giovanni Դոմինիկեանին հետ հայերէն հին թարգմանութիւնը համեմատեն Վուլգատայի հետ եւ ուր որ պէտք տեսնեն՝ սրբագրեն. ամբողջ Դասլոյ մէջ փնտռուի, որ եթէ ուրիշ լաւ հայագէտ Աստուածաբաններ կան, Հոռոմ կանչուին որպէս զի այս գործին զբաղեն:

1638 Յուլ. 19ի Նստին մէջ (1638, 126. 46) կը ծանուցուի Յովհ. Մոլինոյի առաջարկութիւնը՝ որ Վատիկանի մայրերու վրայէն նոր հայ տառ ձուլուի Նոր Կտակարանը տպելու համար, վասն զի Propagandaի տպարանին տառերը չեն բաւեր: Կ'ընդունուի առաջարկութիւնը եւ կը հրամայուի կատարել:

1639 Մարտ 21ի Նստին մէջ (1639, 263. 30) կը ծանուցուի Յովհ. Piromalի զեկուցումը՝ որ հայերէն Նոր Կտակարանի համեմատութիւնը վերջացած է, որ եւ կը ինդրէ Ս. Ժողովէն երկու հայագէտ Աստուածաբան անուանել, որպէս զի քննութիւն կատարեն: Ս. Ժողովը կ'որոշէ Պօղ. Piromalին:

1639 Յուլ. 18ի Նստին մէջ (1639, 312. 17) կը ծանուցուի՝ որ Յովհ. Մովսէս, որ Պոլսոյ հայ Պատրիարքին գործերուն ներկայացուցին է, կը խնդրէ որ փութան հայ տառ ձուլելու Նոր կտակարանն ու Սարժնոր տպագրելու համար: Ս. Ժողովը կը հրամայէ փութացրնել սոյն գործը:

1639 Օգ. 19ի Նստին մէջ (1639, 338. 28) կը ծանուցուի Պոլսոյ հայ Պատրիարք Զաքարիայի նամակը, որ կը խնդրէ հայ Աստուածաշունչ ձևն եւ Նոր կտակարանի տպագրութիւնը փութացրնել: Ս. Ժողովը կ'որոշէ անմիջապէս սկսիլ Նոր կտակարանի տպագրութիւնը նորաձոյլ տառերով:

Այս գրքերը տպագրութեամբ լոյս տեսած չեն, որչափ ինձի ծանօթ է, եթէ Սաղմունս այն չէ, զոր 1642ին Յովհաննէս Թարգմանիչ Անկիւրացի (Ծուաննի Մօլինօ) ի Վենետիկ ի տպարանի Սալգաթառ տպագրած է, ինչպէս նաեւ Ենորհարոյ Յիսուս Որդի:

Նոր Զուգայի Ամենափրկչեան տպարանն ալ առաջին անգամ սկսած է տպագրել հայ Աստուածաշունչը իբր 1650ին, սակայն չէ կրցած կատարել: Ասիկայ կ'իմանանք Պաշտուար Վ. Նոր Զուգայեցոյ յօրինած Պարսից Պատմութենէն, զոր հրատարակած է անդրանիկ հայ ըրագիրն՝ «Ազգարար», 1795ին, էջ 233. «Իսկ ի մէջ ազգիս հայկազանն՝ նախ ի նորս ջուգայ սահմանեցին զտպագրատուն որպէս զպարզ օրինակին, ի վեր անդր գրեցաք. բայց գիրն եւ մեքանն եւ թուղթն սակս տհասութեան սակաւօք իմիք ապականեալ. որպէս յայտնապէս երեւի արդեօք ի տպեալ գրեանցն: Ուր եւ անդ բազում գրեանց՝ որք տպեցին, սկսան ընդ որոց եւ Տօլէլ Վաստաշունչ գիրն, այլ վասն մեղաց մերոց մնաց թերակատար, որպէս կայ մինչեւ ցայսօր ի միջի մերում. սա կարի լաւագոյն ունելով զթուղթն եւ զգիրն, քան զառաջին տպեալ գրեանսն: Իսկ զգիրն Ոսկան Վարդապետն՝ որ եւ սա մի իսկ էր ի յիմաստնայեղջ աշակիրտաց Տեսան Պաշտարոյ մեծի Վարդապետին . . . երջանկափայլ Վարդապետն Ոսկան՝ այնպէս զարմանալի եւ գեղեցկագոյն գիր յօրինեաց, ըստ որում եւ հաւաստեաւ յայտնի իսկ արդեօք ի յՈսկան Վարդապետի Տպեալ Աստուածաշնչոյն, որ գրեթէ՛ ոչ Վանանդեցոյնն, ոչ Միխիմարայ Արքային, եւ ոչ Թուրշուճու, եւ կամ թէ՛ այլոց տպեալ գրեանքն կարեն լինել նմին աղախնեայք . . . »:

Ասոր կը յաջորդէ Ոսկանայ պատկերազարդ Աստուածաշունչն ամբողջապէս տպագրուած (11 Մարտ 1666 — 13 Հոկտ. 1668) որուն վրայէն տպուած են նաեւ կաթողիկէայ Հայոց 1705ին Կ.Պոլիս Պէյօղլի տպած Աստուածաշունչն եւ Մխիթարայ Արքաճօր Աստուածաշունչն, 1733ին տպուած ի Վենետիկ, եւ քանի մը տեղ կաթողիկէ Հայոց տպած Նոր կտակարանն՝ «Ըստ օրինակին Ոսկանայ», Ոսկանայ Աստուածաշունչը Վալդեստայի համեմատ սրբագրութիւններ կրած է: Անտարակոյս Հռոմի մէջ պաշտօնապէս պատրաստուած վերոյիշեալ Աստուածաշունչի վրայէն եղած են սրբագրութիւնները, քանի որ Ոսկան Վ. ի կաթողիկէ հաւատոյ դաւանութեան թուղթը կայ ի Հռոմ, ինքն Ս. Աթոռէն եւ բոլոր եւրոպացի հին կամ ժամանակակից գրողներէն՝ իբրեւ հայ կաթողիկէ Արքեպ. Ծանչուած է, եւ ես ինքնին տեսայ Հռոմ Ոսկանայ տպարանէ գրքերուն ձեռագիր բնագիրները, զոր ինք Հռոմ ղրկած է ի քննութիւն, եւ այն տեղ բնագիրները լատին թարգմանութեամբ երկուսն գրուած՝ քննութեան ենթարկուած են. եւ նոյն իսկ Հռոմայ մէջ 1668էն յատաջ Ուրբ. դպրոցի աշակերտ Ներսէսը քահանայ ձեռնադրած է Ս. Ժողովոյ հրամանաւ:

1668 Սեպտ. 24ի Նստին (1668, 207. 30) Արձանագրութեան մէջ կը կարգամ, ինչէ Հոյանտայի Առաքելական Նուիրակը կը գրէ՝ որ Ամոգերտամի մէջ Ոսկան հայ

Արքեպփի գեռ կիսով տպած Աստուածաշունչին մէջ մոլորութիւններ կան: Ինքը Նուիրակը քննած է Ոսկան Արքեպփը, որ կ'ըսէ թէ ինք ի Հռոմ կաթողիկէ հաւատոյ դաւանութիւն տուած է եւ հաստատուն կը մնայ նոյն դաւանութեան վրայ, ինքն Աստուածաշունչը կը տպէ հայ հին ձեռագիրներու համեմատ, եւ երբ տպագրութիւնը վերջանայ, պիտի ղրկէ Ս. Ժողով, որպէս զի եթէ սխալ մը կայ՝ ուղղուի: Ոսկան կը ինզրէ որ իւր մէկ ազգականը եւ ուրիշ քանի մը հայ պատանիներ Ուրբանեան դպրանոց ընդունուին քահանայութեան պատրաստելու, եւ իրեն նպաստ մը տրուի: Վասն զի Աստուածաշունչին շատ վնասուած է եւ այլն: Կ'որոշուի որ Աստուածաշունչի տպուած մասերը ղրկէ, իրեն 50 սկուդ տրուի՝ եթէ կամաւոր մոլորութիւն մուծած չէ, իսկ պատանեաց յարմարութիւնը քննուի:

Նոյն տարին Դեկտ. 14ի Նստին մէջ (1668, 303. 27) Ոսկանայ Աստուածաշունչի տպուած մասերու վրայ եւ Քրիստոնէականի վրայ քննութիւններ կը կատարուին: Դարձեալ 1671 Մարտ 17ի Նստին Արձանագրութեան մէջ (1671, 57. 1) կը կարգամ թէ ինչպէս Ս. Ժողովն Ոսկանին հրամայած էր, որ Լիվոնոյ երթայ եւ հոն տպարան հաստատէ, հիմայ եկած է նո Հռոմ եւ կը ինզրէ՝ որ իրեն թոյլ տրուի Մարսիլիա երթալու եւ հոն տպարան բանալու, եւ կամ իրեն նպատակ հետեւեալ կերպով՝ 1. կամ տալ իրեն որ եւ է գումար մ'իր գրամական անձկութեան մէջ (ինչպէս որ Փիորենցայի Նուիրակն ալ հաստատած էր անձկութիւնը), կամ հրաման ղրկել Քննութեան Ս. Ժողովոյ Լիվոնոյի ներկայացուցչին, որ ետ տայ իր տպած Աստուածաշունչին քան օրինակը, զոր գրուած է իբր մոլորութիւններ բովանդակող, եւ կամ 2. իրեն որոշ ամսական մը տրուի, եւ կամ ուրիշ կերպով մը իրեն օգնուի, այսինքն շուտով սրբագրուի Խորհրդատեարը, զոր Քննութեան Ս. Ժողովոյ ղրկած է քննելու, որպէս զի տպէ եւ ծախէ, նոյնպէս Սաղմոս եւ ուրիշ գրքեր, զորոնք պիտի ղրկէ սրբագրութեան, շուտով քննուին, որպէս զի կարենայ տպել եւ վաստակել: Կ'որոշուի՝ որ ապրուստին համար առ ժամն գումար մը տրուի, Աստուածաշունչը Բարսեղ Վ. իսկ Խորհրդատեարը P. Knab Դոմինիկեան անմիջապէս թարգմանեն եւ քննուի, որպէս զի ամենայնի խելամուտ ըլլալէն ետեւ՝ ըստ այնմ հրաման տրուի Լիվոնոյ. իսկ Ս. Ժողովոյ Քննութեան գրուի՝ որ հաճին շուտով վերջացնել քննութիւնները եւ որոշուին սան, որպէս զի Ոսկան Արքեպփ. ըստ այնմ վարուի:

Եիշեալ Խորհրդատեարն ու Սաղմոսը տպագրած չէ Ոսկան, անտարակոյս Ս. Աթոռէն թոյլտուութիւն չընդունելուն:

Վրեհնա, 10 Նոյ. 1913:

Հ. ԳՐ. ԳԱԼԻՄԵՆԱՐԵՆ

ՀՌՈՄԱՅ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՏԳԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1579ԻՆ Է

Իձնասէրներու քով ընդունուած էր՝ թէ Հռոմայ մէջ տպուած առաջին հայերէն գիրքն ըլլայ «Տօմար Գրիգորեանն, Եւախտնական. Որ ելեւ իշխանութեամբ հրգոյ սրբոյ Փափոյն եւ այլ թագաւորացն: Կապմեցաւ ի մեծն Հռովմն, ի քաղաքն սրբոյ առաքելոյն ի թվ. ՌՇՁԴ. Romae, ex typographia Dominici Basae, MDLXXXIII.» (= 1584):

Ասոր գլխաւոր Յիշատակարանէն կ'իմանանք, թէ «Թարգմանեցաւ տօմարս եւ տնացուցրս ի լատին լեզուէ ի հայի, եւ տրպագրեցաւ ի նոյն քաղաքն ի մեծն Հռովմ»

